



ԲՐՈՒՅՆԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆԱԿԱՆ, ԵՐՈՒՆՍՏԳԻՏՆԱԿԱՆ

Թ. ՅԱՐԻ 1895

Տարեկամ 10 ֆր. ոսկի — 4 դր.:
 Անդամակայ՝ 6 ֆր. ոսկի — 2 դր. 50 կ.:
 Մեկ թիւ կ'արժէ 1 ֆր. — 50 կոպ.:

ԹԻՒ Տ, ՕԳՈՍՏՈՍ

ՈՐՍՈՐԹՆԱԳԷՆ

ԼԵՂՈՒՐԱՐԱՆԱԿԱՆ

ՍՈՓՈՒՍ ԳՈՒԿԿԷ

ԵՒ ՀՈՅՐԷՆ ԼԵՂՈՒՐՆ ԳՈՐԸՐԷՆ ԳՐՈՅ ԸՐՈՒՄ

ԱԶԳԵՅՈՒԹԻՆԸ*



Ըր 365ին կապադովկիա ծնած փլյատորգիոս պատմագիրը 440ին մօտ Եւսեբիոսի եկեղեցական պատմութեան շարունակութիւն մը գրեց արիանոսեան տեսակետով: Իր գրութիւնը փոսի մէկ քաղաւածոյքի մէջ պահուած թաց, որուն մէջ

կը ծանուցանէ ինքը՝ (Epit. II 5.) թէ Խտորոս գետէն անդին քնակող Գոթացիներու մեծ բաղմունքիւն մը՝ Վաղերիանոսի ու Գաղղի-

* Ներկայ յօդուածը Ս. Պոլսկի: Ուսուցչականի գրչէն է, եւ լոյս տեսաւ Indogermanische Forschungen V 2. թերթին մէջ: Առանց լիուրի հասկնութիւն տալու գրուածին՝ ինչ ինչ համաստոյթիւննիսով յառաջ կը բերինք իրազմանաբար ամբողջ այս յօդուածը, որ ըստ բուսականի յետադրական ըլլալով՝ ուղղորդութեան ամուսնու արծանի է: ԹԻՄՊՈՒ.

նոսի տիրապետութեան ժամանակ, Հռոմայեցւոց երկիրը յարձակեցան, թէ Ասիա ալ անցան եւ յառաջացան մինչեւ Գաղտտիա եւ Կապադովկիա: Ասոնք շատ մարդ գերի վարեցին, որոնց մէջ քանի մը կղերական ալ կային, եւ մեծ աւարով իրենց տեղը զարձան: Այս գերիներէն՝ որոնք ոչ անշնան թուով գոթացի բարբարոսներ քրիստոնէութեան դարձցին, էին նաեւ Ուրփիլասի նահիկը՝ ծագմամբ կապադովկացի՝ Պաունաս քաղքին մօտ Սազազոյթիւնա գիւղէն: Այս Ուրփիլասը Գոթացիներու վրայ առաջին եպիսկոպոս դրուեցաւ, որ եւ հաստատեցաւ Գոթացիներն անգրիտարոսեան երկրէն՝ հստակեցնելով փճակը տարաւ:

Այժմ կ'ընդունուի թէ Ուրփիլաս 810ին կամ 811ին Գոթացիներու մէջ ծնաւ, 337էն յառաջ Կոստանդինի իշխանութեան ատեն գոթացի պատգամաւորներու հետ հստակեցնելու աշխարհն եկաւ, թէ 341ին մօտ Եւսեբիոսէն Գոթացիներու եպիսկոպոս ձեռնադրուելով իրենց Դանուբի հիւսիսային կողմը գտնուած երկիրը գնաց:

Գոթաց կապադովկիա մտնելը 267ին հանդիպեցաւ: Փլյատորգիոսի այն տողեկութիւնը՝ թէ Ուրփիլաս գերի վարած կապադովկացի քրիստոնէաներէն ծագում ունեցաւ՝ ապահովապէս ճիշդ է՝:

1 Այս կ'ընդունին Bernhard (Vulfius S. VIII f.): եւ Georg Kaufmann (ZDA. XXVII էջ 215—222) հակառակ Beasleի (Ueber das Leben des Ulfilas էջ 97 ff.)

Ուլիլիասէ ոգ եւ որուած Փիլոսոփոսը գիտը կապազովկիացի էր եւ Տետեւաբար լաւ տեղեկութիւն կրնար ունենայ դէպ ի կապազովկիա եղած սասարակութեանց մասին: Ուլիլիասի ժամանակ կար գեռ միութիւն եւ յարաբերութիւն մը դանտերեան Գոթացոց Տետ ապրող քրիստոնեաներուն եւ կապազովկիոյ եկեղեցոյց մէջ: Գեռ Գ. դարուն վերջերը կային կեսարիոյ մէջ իբր 267ին Գոթացիներէ գերի տարուած քրիստոնեայ կապազովկիացոց փրկանաւորութեան վրայ խօսող յիշատակարաններ: Քարսեղ Մեծ (իբր 373ին) աւելի մանրամասն տեղեկութիւն ունէր այսպիսի գերեզ մը անցուցած կեանքին վրայ: Սուրբ Սարայի († 372) մարտիրոսանալուն վրայ մնացած վկայարանութիւնները (Ապրիլ 12) Գոթաստանի Տասարակութիւնէ կապազովկիականին ուղղուած նամակ մը կը կացուցանեն:¹

Ուլիլիասի կապազովկիացիներէն սերած ըլլալուն տեղեկութիւնը անով ալ կը Տաստատուի որ անոր օգնականն ու յարգողը Սեղենու եպիսկոպոսը, Սոկրատայ ըսածին Տամեմաս՝ Տօր կողմանէ գոթացի իսկ մօր կողմանէ փոքրագոյն էր եւ գերուած քրիստոնեաներէ սերած:

Կապազովկիական Պառնաս քաղաքը կը տարածուէր Գաղատիոյ Տարաւային արեւելեան ծայրը Հաղիսի գետաբաշտին միջին մասին մէջ: Կապազովկիացի քրիստոնեաներն ստոյգ է թէ յունարէն կը խօսէին: Սակայն ամենեւին տարակոյտ չունին՝ թէ քրիստոսի Գ. եւ Գ. դարերուն՝ կապազովկիոյ մէջ միայն յունարէն չէր խօսուեր: Այս գաւառին մէջ Տիմայ Հայերցրուած կան, որոնք տաճկերէնէ կրած գաւառաբարուս մը կը խօսին. Հաղիսի միջին գետաբաշտին մէջ ալ՝ զ. օր. ԿեմէէՏր եւ Իւրգիւփ կան այժմ Հայեր: Շատ Տայազգի ուխտաւորներ կ'այցելեն Թաթլարի, ուր կը գտնուին վիճափոր խցիկներ, որոնց մէջ քրիստոնեից Տաւանդներու ժամանակ քրիստոնեաներ կը բնակէին: Կապազովկիոյ արդի բոլոր յունական գաւառաբարբառներուն մէջ կը գտնուին Տայիական տարրներ, ինչպէս Գարրիտեակի՝ Լակարտի քով՝ «Նոր-Յունականը Փոքր Սահայէն» անուամբ (Neugriechisches aus Kleinasien) տեղեկութիւններն կը տեսնուի: Թէ այս տարրերն ըստ մասին նախնաբար Տին Տայիական Տիմուր կ'ենթադրեն՝ յայտնի է բառերէ, ինչպէս քլեթրո կամ՝ քլեւրո՝ (= Տյ. քլեթր յն. քրէթր,

Tomaschek.) μαρούτια = մարուտ, լիթուաներէն smakrà = ծնօտ, եւ ուրիշ բառերէ, որոնք Պարաշ եւ ընդՏանրայէս կապազովկիա կը լուսեն: Ըստ այժմ չենք կրնար տարակուսել թէ քրիստոսի Գ. եւ Գ. դարերուն կապազովկիոյ մէջ, ինչպէս նաեւ Պառնաս քաղաքին շրջակայքը, յունարէնէ զատ՝ Տայերէնն ալ կը խօսուէր:

Արդ եւ Ս. Գրքի գոթերէն թարգմանութեան լեզուին մէջ Տայիական տարրներ կը գտնեմ, որոնց մինչեւ ցայսօր ոչ ոք մտադիր եղած է: Անոնք՝ որչափ որ աչքս կը զօրէ, Փիլոսոփոսի տեղեկութիւնէն Տանուած եղաւ կացութիւններով միայն բնական մեկութիւն կը գտնեն: Ուլիլիասի նախնիքը Պառնաս քաղաքին մօտ Սաղազողթինա գիւղէն երած կապազովկիացի էին, որոնց Տետ մեկտեղ պատերազմի ժամանակ գերի տարուած բազմաթիւ Փոքր Սահայի ընկերներ Գոթացիներու մէջ ընդունուեցան, եւ այս գերիները՝ գէթ մասամբ, ապա Տոլմակէս յունարէն կը խօսէին: Սակայն կրնանք գուշակել թէ յունարէնը շատ մը Փոքրասիացոց շրթոններուն մէջ Տայերէն բառերով խօսան էր, թէ իրենցմէ ոմայք Տայերէն ալ կը խօսէին: Այս Փոքրասիացիները գոթերէն լեզուն իւրացնելէն ետեւ զիւրաւ կրնային նոյննէն մէջ լեզուին կիրառութեան միջոցին՝ քանի մը Տայիական բառեր սարդիլ: Եւ այս շրջանակին մէջ սնաւ ու մեծցաւ Ուլիլիաս:

Հաւանական է թէ կապազովկիա եւ անոր շրջակայ տեղերը Տայերէն լեզուն գիտաւորաբար անկիրթներէ խօսուած ըլլայ: Այն միջոցին Տայերէն մատենագրական լեզու մը տակաւին քրիստոնեաներէն չունէր: Ուրեմն Տայերէն գաւառաբարբառ մ'եղած ըլլաւու է, որ գոթերէնի վրայ ազդեցութիւն կ'ընէր:

Յաջորդ տղերուս մէջ ամբողջով կը դետեղեմ Տայիական այն տարրները, զորոնք Ս. Գրքի գոթական թարգմանութեան լեզուին մէջ գտայ: Բայ ի այն բառերու վրայ՝ որոնց մասին կատարած քննութեանս արդիւնքն ապա՜հով ըլլալ կը կարծեմ, կը խօսիմ շատ մ'ուրիշ բառերու վրայ ալ, որոնց Տայերէնէ փոխառութիւնն ինծի խնդրական է նոյն իսկ անՏաւանական կ'երեւայ:

1. Եփես. Ե. 4. Տամարին մէջ է saldra գոթական թարգմանութիւնը յունարէն εὐτραπέλια բառին = scurrilitas ըստ Աւստրալայի, եւ կը նշանակէ 'սեղիատակութիւն', 'գիւղացոց կամ աղտոտ կատակ': Այս բառս ուրիշ գեր-

¹ Bessel էջ 111.
² Krafft, Kirchengeschichte I, 373.

մանական լեզուներու մէջ գտնուած չէ եւ ոչ ալ ստուգաբանօրէն մեկնուած է:¹

saldra Տայերէնէ փոխառեալ բառ է == Եւրոպ. Լայպական շ գիրը որ Տիմայ յն. յի նման կ'արտայերուի, քրիստոսի Գ. ու Դ. դարերուն մէջ զեռ. I Տիւնիւն ունէր. տես HübSCHMANN DZMG. XXX 60 եւ յարորդը: Բայտ այսմ՝ գոթ. saldra՝ *salra բառէն յառաջ եկած է, ինչպէս զ. օր. նոր-բարձր-գերմ. baldrian բառը valerianaէն, բրովանսերէն toldre լատ. tollereէն. եւն: Ir տառերու միացումը գոթերէնի մէջ չի գտնուիր: Լայերէն Եւրոպ. բառը յարորդ մեկնութիւնը՝ այսինքն թէ գոթ. saldra յորնակին ըլլայ *saldr չէզոք բառի մը Տաւանականագոյն կ'ընէ: Թէ Գոթացիները կ'իւղացուցէ կատակ, բացատրելու Տամար Տայերէն բառ մը լեզուին մէջ ընդունած են՝ իրարաւ կը մեկնուի, որովհետեւ Սագազգոթի նայի չըջակայքի գիւղացիները Տաւանականօրէն Տայերէն կը խօսէին:

2. Ա. Թեսաղ. Ե. 14. Տամարին մէջ է ungatassans գոթական թարգմանութիւնը յուներէն ἀτάκτως բառին (ՏՋ. Թրգմ. գտտահակս.) Բ. Թեսաղ. Գ. 6. ու 11 Տամարներուն մէջ ἀτάκτως (ՏՋ. Թրգմ. տտահակս, տտահակութեամբ) ungatassaba կը թարգմանուի: Այս բառս ուրիշ գերմանական լեզուներու մէջ չի գտնուիր, եւ մինչեւ ցայսօր ստուգաբանօրէն Տամարի կերպով մեկնուած չէ: — tasspe փոխառեալ բառ է. Տայերէն նաեւ բառը Միկի-թարեանց մեծ բառարանին մէջ ἀτάκτως իսկ նաեւ բառը ἀτάκτως թարգմանուած է: Լայերէն բառն ունի նաեւ ժեստական մասնիկը == un-գոթ. ու նոր-բարձր-գերմ. եւ Գոթ. — τάξις, տէգմա, խորձ: Թէ նախորին ք (d) գրին ungatassh մէջ տով եղած տառադարձութիւնը Տայերէն դի յատուկ արտայերութեամբ մը Տարի է մեկնել, այն անՏաւանական կերպիւ: Գասական Տայերէնի ք (d) տառն արդի արեւմտեան-Տայական գաւառաբարբառներուն մէջ ք (t) եղած է: Կոստանդինի Պարփիւրոզնի՝ Իրր 950ին կը գրէր Τιβρίον փոխանակ ՏՋ. Գոթ. որ Պարփուրի ըով δούβιος ձեւն առած է: Նախիներէն-Տայերէն Իրր 900ին գրուած մեկնողական բառգրքի՝ մը

մէջ կը գտնուի ի մէջ այլոց Իրիէ (kcedine) դասական քերական getink ՚ի տեղը. եւն:

Կարելի է ըստ այսմ ենթադրել՝ թէ արեւմտեան-Տայական ք (d) գրին արդէն Գ. ու Դ. դարերուն մէջ՝ թէեւ ոչ ճիշդ է, բայց գոթ. d գրէն տարբեր կ'արտահանուէր, եւ այս պատճառով զո՞ր գոթ. տով կարելի եղած է զայն տառադարձել: Բայց գոցի թէ գոթ. tēwa == տէգմա գործակից եղած են, որ Գոթացիները Տայական Գոթ. — τάξις, տէգմա — tass եւ ոչ dass բառով թարգմանած են:

3. Ղուգ. Ա. 4 Տամարին մէջ՝ λόγων ἀσφάλειαν (ՏՋ. Թարգմ. զբանիցն դճշմարտութիւն) կը թարգմանուի. գոթերէն waurdē astap. astap բառը ուրիշ գերմ. լեզուներու մէջ չի գտնուիր: Grimm Deutsche Gr. III 523, * astap's ուղղական մը կ'ենթադրէ, որ mitap's (mensura) պէս * astan, astjan անտանօթ բայէ մը, կազմուած ըլլայ: Leo Meyer § 348 Տեղ. as՝ ըլլայ, Fick Wtb.՝ II 309 լեզուներէն ists՝ ճշմարտապէս, 'յայտնի, բառերը Տամամատութեան կ'անունն: Այս ենթադրութիւնները գոճացուցիչ չեն: Gabelentz և Loebe (Glossarium S. IX) գաւառական են արդէն թէ astap լեզուական բոլորովին օտար յեղի բառ է: astap Տայերէն հոռոտ բառն է, որ գոյականաբար ալ ('Տաստաս բան մը, նշանակութեամբ) կը գործածուի: astapի ի գիրը հոռոտ բառին մէջ րի փոխուիլը, գոթական բառածերերու զ. օր. mitap, linhap, stap ազդեցութեամբ եղած կը մեկնեմ: Կման փոփոխութիւն մը կը տեսնուի անգղ-սարսոներէնի մէջ, զ. օր. լատ. tractatus, անգղ-սարս. ad, oð մասնիկներու ազդեցութեամբ եղած է trahtað, լատ. moratum — morað.¹

Նին Տայերէնի և սկզբնատառը գաւառաբարբառներու մէջ յաճախ կը պակտի. զ. օր. Անայցիտացոց մէջ հոռու == դասակ. ՏՋ. հոռուալ: Գասական Տայերէնն ունի բաց ի հոռուէն Տոմանիշ հոռոտ բառն ալ:

Բայտ այսմ astap Տաւանականօրէն չէզոք է:

4. azetizō յաճախ կը գտնուի իրրեւ գոթ. թարգմանութիւն յն. εὐχαιώτερον == Եւրոպ. քոյն բառին: Բ. Կորնթ. ԺԱ. 19. Տամարին մէջ իծեօս == սիրով (ՏՋ. Թարգմ. մտադիր) գոթերէնի մէջ azetaba բառով կը թարգմանուի: Ա. Տիմոթ. Ե. 6 Տամարին մէջ ի օπαλιώσα (ՏՋ. Թարգմ. գիրք այրին լատ. quae in deliciis est) գոթ. so wizondei in azetjama թարգմա-

¹ Եւրոպայ ենթադրութիւններ կ'ընէ Diefenbach, Հմեռ Wtb. d. goth. Spr. II էջ 187. Leo Meyer, Goth. Spr. § 275, Feist, Grundriß der goth. Etymologie (որ saldra բառն ἀλλομαι ձեւը կը Տամամատէ):
² De adm. imp.
³ S. Martin, Mémoires I, 119.
⁴ Un ancien glossaire latin-arménien publié par A. Carrière, Paris 1886.

նուած է: Այս բառարմանն ալ ուրիշ գերմ.
 լեզուներու մէջ չի գտնուիր եւ ստուգարանօրէն
 գոհացուցիչ կերպով մեկնուած չէ: Իս կ'են-
 թաղորձ թէ գոթ. azēts == դէբառ հայերէն
 աչոք բառն ըլլայ: Գիւրուս, բառին նշանակու-
 թիւնը՝ միջնորդութեամբ անխափան, քաղաքա-
 րին, ակառ, նշանակութեան հետ կը միանայ:
 azetaba == հիմնական գաղափարի կողմանէ հայ-
 երէնի աչոքաբար բառին շատ մօտ է:

Գոթական azēts բառին երկար օր կը փո-
 խանակէ աչոք բառին ար: Այս որ երկար էր,
 որովհետեւ աչոք կրնան բառ է եւ պրսկ.
 āzād, աւեստ. āzāta- բաւերուս կը համարա-
 տաստանէ: Արդ գոթականը ինչ յառաջ երկար
 a չուի. ստով կը մեկնուի թէ գոթ. ā հոս
 չուի. ո՛ր տեղ կրուած է: Եսն զէպքը կը պա-
 տահի ուրիշ լեզուներու մէջ ալ:

Կարելի է ընդունիլ, թէ առաջին = գիրն
 աչոք բառին անշնչո ըլլալով, երկրորդին պէս
 երկար չէր արտաբերուեր, եւ այս պատճառու
 ալ Գոթացիները զայն կարճ ամբ վերստին
 բացատրած են:

5. Գոթ. anaks կը նշանակէ յանդի, եւ
 (Ղուկ. Բ. 13. Թ. 39.) ձէպօղի (հայ. Թարգմ.
 յանկարծակի, յանկարծ) կամ (Մարգ. Թ. 8)
 ἐξάστια (հայ. Թարգմ. յանկարծակի) բառերը
 կը փոխանակէ: Ասոր համարադաստանող բառ
 մ'ուրիշ գերմ. լեզուներու մէջ չի գտնուիր:

Leo Meyer բառ բաւականի համոզիչ
 կերպով կը համեմատէ գոթ. anaks == յան-
 քարծ հին հնդ. añjas == արագ, յանկարծ
 (R Veda) բառով, որ իբրև գոյական՝ պայ-
 թում, 'սահում, կը նշանակէ: Այս մեկնու-
 թիւնն ինչ ինչ պատճառներու համար երկ-
 բայելի կ'երևայ, որովհետեւ նախ՝ այս հնդիկ
 բառարմատը նոյն նշանակութեամբ եւրոպական
 լեզուներու մէջ չի գտնուիր: Երկրորդ՝ հին հնդ.
 anājimi բառն na մասնիկը Holger-Pedersenի
 համեմատ՝ հնդ. գերմ. ր մէջ ne եւ ոչ na կամ
 no էր, հմնա. յն. խոնթ, լատ. fruniseor, con-
 quinisco: Երրորդ՝ հնդ. añjas բառին մէջ ռն
 վերջ եկող a կը պակտի, ինչպէս վերջնայ ազ-
 գակից հին-բրձր-գերմ. ancho == կորի բառին
 մէջ: Բնիկ գոթական մակբայներու մէջ ինչպէս
 suns, panaseips, s գիրը անուանական արմա-
 տին չի վերաբերիր:

Իս կը կարծեմ թէ anaks == յանդի
 հայերէնէ փոխառեալ բառ անակնկալ, անակն-
 ունելի, ըլլայ: Բառիս առաջին աւան- անդամը
 կը բովանդակէ ա՛ն փոխական մասնիկն եւ ա՛ն ==

աչք եւ յոյս: *anakn անակնկալ, 'յանկարծ,
 իբրև ստացական անական մը, հայերէն շատ մը
 անականներու հետ կազմութեան կողմանէ կը
 համաձայնի. գ. օր. անահ, անդու եւն: Եսոր
 հայերէնի գաւառաբարբառներու մէջ վերջնա-
 ձայն ն՝ բաղաձայններէն ետքը կ'անհետանայ.
 Եսնն կը հանդիպի արդէն իբր 900ին գրուած
 լատ. - հչ. բառգրքին մէջ, ուր րոս == րոսն
 գրուած է: Ըստ այսմ *անախիտեզ կրնանք ժո-
 ղովորդական* անա՛ == յանդի ձեւ մ'ենթադրել:
 Թողովորդական(?) լեզուին մէջ անականներու վրայ
 = գիրն աւելցրնելով մակբայներ կը կազմուին.
 գ. օր. բազումս, յոժարագոյնս, այժմս: (!)
 Այս պատճառու ալ կրնանք բաժանել-հայ-
 երէնի մէջ *անախ՝ ձեւ անկէ առնուած է
 գոյութիւնն ենթադրել, եւ անկէ առնուած է
 իմ կարծիքով գոթ. համանիշ anaks բառը, որն
 որ՝ եթէ մտածենք թէ Գոթացիները -s վեր-
 չաւորութեամբ յատուկ մակբայներ (ինչպէս
 suns, panaseips) արդէն ունէին, շատ դիւ-
 րաւ կրնար գոթերէնի մէջ ընդունելութիւն
 գտնել:

6. Ա. Տիմոթ. Զ. 5. համարին մէջ
 frawardidaizē manne, at þaimē gatarniþ ist
 sunja գոթ. Թարգմանութիւնն է ձեօթարմնա
 ἀνθρῶπων τῶν νοῖν καὶ ἀπεστερημένον τῆς
 ἀληθείας Խոսքին. (հայ. Թրգմ. . . . ապականե-
 լոց մտաց մարդկան եւ օտարացելոց ի ճշմար-
 տութենէ անտի:) gatarniþ բառը, որ ուրիշ
 գերմ. լեզուներու մէջ չի գտնուիր, մինչեւ
 ցայսօր գոհացուցիչ կերպով մեկնուած չէ: Այս
 բառը հին-բրձր. - գերմ. tarnjanի պօղիչ, հետ
 համեմատել՝ ձայնագիրտօրէն անկարելի է: Լաւ-
 ագոյն է Grimmի gatarniþ—gatairan բառի հետ
 ըրած համեմատութիւնն եւ տուած մեկնութիւնը՝
 այսինքն՝ որոնց թով (մէջ) ճշմարտութիւնն ոչ ըն-
 շացած (կորուսեան մասնութիւն): Կորուս-
 ւած է, Այս մեկնութիւնը քիչ շատ համոզիչ
 է: Զուի կողմանէ կարելի է barn իբրև bai-
 ranէն ելած համեմատել: Բայց այս մեկնութիւնն
 ալ երկբայելի կ'երևայ ինծի: Դախ՝ որովհետեւ
 'պատուած է, Թարգմանութիւնը՝ հանդէպ յառ-
 նական ընագրին՝ շատ արձակ չէրք կ'առնու:
 Երկրորդ՝ որովհետեւ. gatarnjan բառի gatairanէ
 անպետում մ'օտար կ'երևուայ, մասնաւոր որ
 գոթ. gataurnan == լուծուիլ հին-բրձր-գերմ.
 zorn, անգլ. - սաքս. torn == բարկութիւն, վրէ-
 տացուցում, թէ ձեւով եւ թէ նշանակութեամբ

1 Ciribede Grammaire. էջ. 356.

